

891.99.092  
P - 55 P

12194

ՄԻԱՍ ԹԷՈԼԷՈՒԵԱՆ



«Հոգիս իմա է և ոչ ո՛վ պիտի ամրող զայն ճանչնայ  
իւր լոյսերովիք պայծառ իւր մըրութեամբը ահեղ...»

“ՍԼՅՐ”

891.99.092  
P-55/p

ՍԹԱՄՊՈՒՏ,

1938

-6 NOV 2011

Հայոց Հայութ  
հայութի պահպան  
Հայութի պահպան

ՄԻԱՍ ԹԵՇԵՈՒՅՆ



291-99-092

Բ-550.

Վ Ա Ր Ա Կ Ա

Ր Ե Ր Ե Ր Ե Կ Ա

Ա.



208

15 FEB 2013 5771-ԱՀ:

ԿՈՎ 2011

ՄԵՆՔ ՄԵԶԻ ՀԵՏ

# ԻՆՉՈ՞Ի ԿԸ ՍԻՐԵՆՔ ԹԵՐԵՆԱԾ

(ԻՐ ԳՈՐԾԻՆ ՀԱՅԵԼԻՈՎ)

Դժուար է վերլուծել գրագետին սիրոյ աղբիւրը, ու  
մանաւանդ չարչարող է այդ ուղղութեամբ իրա-  
գործուած փետուուք մը, քանի որ արուեստագետը  
բեռնաւոր է բանասեղծին մեջ, ու ծանր է աւ-  
խատանքը՝ երկու ստեղծագործողներու բաղդասա-  
կան ուսումնասիրութեան մեջ: Արուեստագետը  
լոյսն է, ու բանասեղծը՝ մոայ հառագայրը:  
Մեր բարբառը վերլուծումին պատասխան ուսուու-  
րինը չառներ հետեւաբար այս նիմար էջերուն  
մեջ, ու կը մերժե նաև պատօնական ու է ձե-  
ւակերպութիւն: Առ միայն կ'ըլլայ անձնական ու  
մտերիմ խորհրդագութիւն մը, (չորս հովերուն յանձ-  
նուած) բայց իր ամբողջութեան մեջ կը համարէ  
երիտասարդի ձայնն ու անկելծութիւնը:

Ա.

Դա՛ռն է ու արիւնող, մեր ա՛յն հաւատքը՝ թէ մեր  
գրողներուն մէջ պակսած է երազուած ու գերազոյն

- 3 -

83-90 /

1565-81



զոհաբերումին մտասեւեռումն ու երջանիկ նուիրագործումը :

Այդ ողջակիզումը շուկայիկ չէ՛, ոչ ալ իը վճիռը ունի յանուն նիւթին ու մամոնային ատելութեան, այլ անձնանուիրում մընէ անձին ու հոգեկան աշխարհին նկատմամբ : Հակառակ պառաւական համազումներուն և հաւատալիքներուն թէ ապերջանիկ է գրողի մը ճակատագրական ու ազնիւ վերելքը, մենք մինչեւ այսօր կը հաւատանք թէ մաքուր ու պայծառ նսիրում մը չի կրնար ստեղծել անկածութեան ու փտածութեան միջավայր :

Սիսա՛լ է նաև այն մնոտի հաւատամքը՝ թէ առանց ժողովուրդին հիւրընկալ պղտիկութեան (ըսել կ'ուզենք նիւթականի փոխարինութեան) գրողը դատապարտուած է օծիք խողոտելու և օր մը բերան բանալու անցնող դարձող հովերուն : Հպարտ ու հաւատավին երկաթով մնած արուեստագէտը, ունի, ոըքան երջանիկ ծնունդ մը, նոյնքան ալ խոստացող կեանք մը, որ իմ մայրամուտը կը գոցէ երջանկութեան մէջ ու խաղաղութեան վրայ :

Պէտք է համիլ այս սամանումին ու չըլլա՛ գերի որոշ հասկացողութիւններու, և մոլեռանդ չափաւորութիւններու : Զհանգուրժե՛լ անցորդ ու մահկանացու ստահակի մը նեղ ու սովորական նայուածքին՝ որ խաւարին ու մաքսանենգութեան վարժուած է ու չի՛ զիտեր լոյսին երջանկութիւնը : Պարզ՝ ըսել կ'ուզենք թէ ատելութեան սահման մը անհրաժեշտ է գրողին համար :

Այդ ատելութիւնը գուհիկ չէ՛, ոչ ալ ուամիլ սիսակալութեան մը պտուղը: Զայն պէտք է ճանչնալ ինքնավստան ու անձնական որոնումներու հաւատարմութեան մէջ: Ինքզինքը չորս հովերուն յանձնած արուեստագէտը, ի վերջոյ իր դատապարտութեան հանգրուանը

պիտի գունէ պատի մը ճեղքին մէջ, քանի որ զեկը փրթած է ու դատապարտուած՝ ճակատագրական չարչարանքին: Այդ ատելութիւնը, կը կրկնե՛նք, ո՛չ լալկանութիւն մըն է, ոչ ալ բաղնիքի մը պատերուն զարնուող ու լայնցող աղաղակ: Սրտմութիւն չկա՛յ հոն, ոչ ալ խենդ ընդվզումին խելայեղութիւնը: Լուութիւն մը անհրաժեշտ է այստեղ, հանդարաւ, ապահով ու հաստատ վստանութիւն մը՝ որ գրողին նախակարապետն է, ու վտանգի պահուն անդահարողը: Ատկէ զուրս՝ ոչ մէկ արուեստական կեցուածք, ոչ մէկ սեթեւեթ ձեւ, կամ համեստունակ երկրպագութիւն՝ փտած հանձարներու համբաւին համար:

## Բ.

Ու խորհիլ որ Հայուն մէջ չէ կազմուած արուեստագէտի տիպարը: Չկա՛յ այն մաքուր ու պայծառ հաւատքը, որ կ'ոգեւորի, կը խանդավառի, ու հոգիէն ներս կը կազմէ հրաշագործ ու ստեղծող միջավայրը: Նման ներքին կենդիւնի մը գոյութեան անհրաժեշտ բուլո՛ր տարրերը չըրս հովին ցրուած են, ու յաճախ, հայ գրագէտը կամ բանաստեղծը պոռացած է միայն, կամ առաւելագոյն ու տաժանակիր աշխատութեամբ մը, գիւղացի մարդուկին սիրտը շարժած:

Սիսալ չխորհինք սակայն: Նախ ճշգենք մեր սա համալումը՝ թէ իրական գրողը իը ճամբան ունի, կրակոտ, խելահաս ու խորհող շրջանակին մէջ: Գիտակից միջավայր մըն է որ կը գրաւէ ան: Կը համազրէ բոլոր արժանի ուժերը՝ ու կը մզէ արգաս բեր աշխատանքի: Իսկ գիւղացիին սիրտին ետեւ լացի ու արցունքի բո՞յն

մը շինել, և յուզումի պոչ մը փակցնել՝ ա՛ռառաւելն լալկանութեան մը պտուղն է:

Մենք կը հաւատանք առաջիններուն: Իսկ երկրորդները միամիտ յանցաւորներ են յանուն գրականութեան, քանի որ այս վերջինը կը պարտարի՝ լայն, համապարփակ, ու խորունկ մտածողութեան սահման:

Ահա թէ մենք ինչո՞ւ ունեցանք պատկառելի թիւ մը «Գողտրիկ» բանաստեղծներու, որոնց անունը չորցաւ ու գործը խեղդուեցաւ տարիներու արագութեան մէջ:

#### Գ.

Գրողին անձը՝ սակայն, ո՛ր դասակարգին ալ պատկանի, բացի կերծաւորներէն ու մաքսանենգներէն, լակոտ մը չէ, «չ ալ վաճառական շուկացի մը, որ առեւտուրի հրապարակին վրայ ձեռքէ ձեռք ձգէ իր ազատուրիւնը»:

(Ազատութեան հարցը մէջտեղ կը բերենք անո՞ր համար որ, ան իրական ու մայր երակն է տիպար արուեստագէտի մը ներքին ու արտաքին կազմաւորումին):

Սեր քաջ, ուետք է մնայ այս անկաշկանդ համարձակութիւնն ու խոյանքը, որ ապագային ըմբռոս, բողոքող ու դատապարանով դառնալով հանդերձ, համբռուի չնո՞րհ մը պիտի ըլլոյ:

Այս հաւատքով, պէտք է ազատ ձգուի նորեկը, իր ըմբռնումներուն հաւատարիմ մնալու, քանի որ առաքումը սահմանուած յաջողութեան մը պտուղն է:

Հրապարակ իջնող արուեստագէտը լայն մթնոլորտի պէտք ունի: Անազարտ ու թարմ լուսթեան մը, ուր ոչ ճպուռք պէտք է խօսի, ոչ ալ մարդկային լեզուն:

Այլապէս խրտչումը անխուսափելի է, ու գրողին մէջ լարուածութեան աղեղը անօգուտ ուղղութեան կը ձգտի:

Որ արուեստագէտը ըլլայ, արուեստի ու է մէկ սենեակին մէջ, նո՞յն պայմանները, արտաքին նո՞յն տրամադրութիւնը պէտք է ունենայ: Ներքինին կազմաւորումին առաջ այս նախապատրաստական խմորումը բերրի է և յուպթի:

Անդ մը որ ան գտաւ ինքզինքը, կը սատակին ու կը չորսան բոլոր մակարայծ ու դաւաճանող տարրերը: Առառաւելն կ'ապը անձնական բարկութիւնը որ իրական ընդվզումի կը փոխուի, բացառիկ գրողներու մօտ:

Հու՞ գա՛րձեալ առիթը կը ներկայանայ արհամարհելու այն մգլատա՛ծ ըմբռնումները, որոնք կը փչուին գրքունակ հմտութեանց և մէժոտաւոր աշխատանքներու հեղինակներէն: Քիչչեն այս կարգի մեծագլուխ վիժագներ, որոնք նոյն խոկ վենետիկեան եկեղեցիներու պատուհաններէ ձայն կը բարձրացնեն:

Արուեստը չի՛ յաւերժացներ ըմբռնում մը, ոչ ալ անոր կուտայ գարերու անմահութիւնը: Տարիէ տարի, անձէ անձ, ան կը հագինի որոչ դիմայնդում մը, ո՛վ սահման չմնդունիր ու կը տարածէ իր տրամադրութիւնները, նոյն խոկ անսպասելի վայրկեանի մը, կամ յանկարծական ասիթիով:

Հետեւեցէ՛ք այժմու նկարչութեան՝ որ խառն գոյներու ներգաշնակութիւնն մըն է, երաժշտութեան, որ ներդաշնակ ալզմուկ մը ունի իրը առանցք, և վերջապէս արձանագործութեան, որ յանդինութիւններու առաջապահը կը մնայ, ու ամէնէն աւելի կը գալթակդեցնէ հիները:

Ու գրականութիւնը ետ պիտի չմնար անշուշտ այդ

յառաջխաղացումէն, քանի որ մի՛եւնոյն իրաւունքները  
ունի:

Եւ հետեւաբար ծնան բոլոր զարտուղի ու կենդրու-  
նախոյս աշխատութիւնները: Եւ այս ազատութիւնը  
նուիրագործուեցաւ իրական ու ապրող տաղանդներով: Հակառակ ապստամբութիւններուն ու ծերացած աւա-  
զումներուն, գրական սանձարձակութեանց առջեւ, այ-  
սօր, բոլո՛ր կեղեցումներն ու կեղծաւոր միսիթարու-  
թիւնները կը մնան անարձագանգ ու գայթակղութեան  
ձայնարկութիւնները կոկորդներէ վեր անդամ չեն կրնար  
ելլեւ:

Իսկ բոլոր ընդդիմադիր ու անապաւէն Խայքարող-  
ները, իրենց սմանեղուկ քաջութիւնը կը ծախեն միա՛յն  
վախկուտութեան մը փսխարէն:

#### Դ.

Լաւ է այսքան մը անդրադառնալ գրական արդի  
ըմբռնումներուն, որոնք շատ անդամ թիրախ կը ծա-  
ռային անդէն ու ըմբռստ հիմներուն:

Ամիսփուելու համար սակայն հին և նոր շրջաններու  
տարրերութեան վրայ, ըսենք անմիջապէս թէ Վահան  
Թէքէեան ունենալով հանդերձ այն բոլոր նախատարերքը  
զորս թուեցինք մինչեւ այստեղ. չդնաց զարտուղի ճամ-  
րաններէ. ոչ ալ գործածեց արագութեան ու բառերու  
խաղերուն դժուարութիւնը: Նման փորձութիւն մը, ա-  
նոր դորձը ձախողութեան կը տանէր արդէն ու կը նե-  
տէր միջին արժէքներու կարգին:

Թէքէեանական շրջանը չպարտադրեց բոլոր այն ան-  
հրաժեշտութիւնները, որոնք գրական առաջին սանդղա-

մատին վրայ կը գտնուին ներկայիս: Բայց Թէքէեան  
պէտք չունեցաւ արդէն անոնց, քանի որ իր մէջ կար  
բնածին նուիրում մը, ձգողութի՛ւն մը դէպի զարուն  
պահանջը, ըսեւ կ'ուզենք, դէպի գրական կատարելա-  
գործումի գաղանիքը:

Հին սնափառութեան տիպար «գրող»ներու համբաւին  
հակառակ, Թէքէեան չմօտեցաւ երբեք ոտնակոխ ճամ-  
բաններուն, որոնցմէ թրիքի հոտ կուգայ, կամ ոտքերու  
հետքեր կը վիստան: Հետեւաբար նուիրուեցաւ չարչա-  
րագի՛ն վնտառուքի մը որ, կ'ենթաղրէ հոգիի՛ն գոր-  
ծակցութիւնը, և ենթական կը տանի առանձին ու խո-  
րունկ խորհելու:

Այդ խորհելը փրկարար տարրն էր արուեստագէտին,  
որ որոշեց նոր ճամբան, ու հոն տարաւ իր հաւատա-  
րիմը, սքողուած ու գաղտնի ճամբանները ցոյց տալու  
համար: Ու ատկէ վերջ սկսաւ վերելքը, տաժանագին  
ու տառապագին խոյանքով՝ որ մամնաւորապէս Թէքէ-  
եանի մօտ աչքի զարկաւ ու անուն հանեց իր չարչրող  
ու սիրտերը լայնցնող հանդարտութեամբ:

Մտասեւեռումի գործարանով և իմաստասիրելու  
զգայարանքներով բեմաւոր, Թէքէեան հանդարտորէն  
ու վերապահ հպարտութեամբ մը վերցուց հոգիներու  
վրայ ձգուած քողը, չի՛ զպաւ անոնց, նոյն խակ վախ-  
ցաւ նայելէ, ու աչքերը փակ՝ զգաց հոգիէն բխող  
շունչը, որ լեզու ունէր իրեն համար, ու յարալէզներու  
մոդականութիւնը:

Անոնց բարբառը լսելի եղաւ իրեն համար, որքան  
որ խորունկէն կուգար ու մրմունջով մը կը խօսէր: Կը  
բաւէ որ ան հակեցաւ որոշ զգացողութեան մը, ու  
վայրկեանական անդրադառով մը բացաւ խորհրդաւոր

գանձերը : Թէքէեանի մօտ այս սահմանէն անդին սկսաւ գուարութիւն ։

Հնչեակներու զժուարին կենդրոնացումին մէջ , ան յրածին տառապած է ի խնդիր ճարտարապետական կառուցուածքի և յանդաւորումի : Այդ իսկ է պատճառը որ , մէկ քանի քերթուածներու մէջ լայնցնող ու համատարած շունչը դանակի հարուածներ կը ստանայ :

Մեր աշխատանքը անոր գործին վերլուծումը ընել չէ՝ այստեղ , քանի որ այդ մասին երկար անդրադարձած ենք քիչ անդին :

Մեզի կը մնայ երջանիկ խորհիլ թէ՝ Թէքէեան եղաւ արժանի արտեստագէտի մր տիպարը : Վկա՛յ , հաւատարմութեան և անձնական սղջակիղումի իր նուիրականութիւնները , և ազատութեան ու սիրոյ հանդրատութեան նախատարբերը՝ որոնց մասին անդրադարձանք : Հետեւաբար ակնրախ է ու պայծառ՝ «սիրոյ աղբիւր»ը , որ Թէքէեանական ներքին գործարանաւորութեան կը բխի , ու իր գուոը ունի մարդերու հոգիներուն մէջ :

Ե .

«Սիրոյ» փոխադրութիւնը , դրական կալուածներէ ներս , կ'ենթադրէ տարազի ու չափանիշի փոխակերպում , և տարողութեան բնազանցում :

Թէքէեանի մէջ , այդ անհրաժեշտութիւնները գետին գտած են ու միջավայր՝ զարգանալու և արժանաւորապէս ընձիւղելու : Ոչ մէկ կաշկանդում կայ շունչի և արտայայտութեան ձևին մէջ : Միա՛կ կապուումը զոր կը զգաս , արտաքին ձեին ու տարազին մէջ է որ կը

յայտնուի , ու կը խանգարէ ներդաշնակութեան հանդարտութիւնը :

Անկեղծութեան լարը , հոն լիր հունը կը գտնէ շունչին լրումին մէջ , որ ալիքի մը ձեռվ կը տարածուի ու գրեթէ չի՛ վերջանար :

Այդ պատճտուաւ Թէքէեանի գործին մէջ անկեղծութիւնը այլամերժ չէ , այլ համադրաւած է շունչին և գնացքին հետ :

Հնչեակի կաղապարը , որ առաւելապէս գարդագաւ Թէքէեանին առաքելութեամբ , այսօր կը դիմանայ տակաւին , ու նոր լոյսի և ճառագայթումինի տակ ապաւորիչ անդամ կրնայ գառնալ : Եղրակացութեան ու աւելորդ որոնումներու հարկ չի մնար հետեւաբար , տեսնելու համար այն տա՛ք ու համակող ալիքը , որ Թէքէեանի պիտակ ունի , ու հոգիիդ ափերուն կը բախի՝ անձրեսու ութա՛ց քաղցրութեան մը շունչով :

Ճշմարիտ հասկացողութիւնը , անտարբեր չի կրնար մնել այդ առաքումին մէջ : Ու անմիջապէս կը ստեղծուի այն մտերիմ խանդավառութիւնը , որ տրամադրութիւնդ կը տանի լսելու և գգալու ներդաշնակութեան տարրալումը հոգիէն ներս , երբ ամէն մէկ գոյն կը հաւաքուի պատառին վրայ , ու պատկերը կը ստեղծէ :

Զ .

Սիրու ծնունդը այսպէս կը բանայ իր ակունքը հոգիներէն ներս :

Ան գրագէտին մօտ չի՛ գար սիրտէն , ոչ ալ բըռնազրօսիկ զանալու ճակատագիրը կ'ունենայ : Այլ կը բխի միտքերէն ու կ'երթայ հոգիներուն , կամ փոխա-

դարձաբար, երբ քերթուածը իմաստասիրական կամ հոգեկան խորք կ'ունենայ:

Մենք կը հաւատանք Թէքէեանի ձայնին, երիտասարդի արիւնով, հաւատքով ու խանդավառութեամբ: Ու զինքը կը դաւանինք, միտքով ու սիրտով արուեստագէտ—տիպա՛րը, որ հոգիներուն բանալին նուիրականացուց, ու արժանի հարաբութեամբ մը: Հներե՛ց զիւրին ու աժան վայելքին:



Երջանիկ ու պայծառ դէմք մը որ կ'ապրի տակաւին, ու իր հին ձայնը կը բերէ այսօր այնքան յուզող, որքան մայրամուաի մը մահը, գարունի հոգեվար գիշերուան վրայ:

Ուրիշ կերպով պիտի չկարենալինք բանալ Թէքէեանի գործը, քանի որ նիւթական ու չօշափելի ոչ մէկ գիծով կը ներկայանայ ան մեղի, և նոյն խկ ոչ մէկ լսելի բարբառ կուտայ էջերուն վրայ: Անոր երգը հոգի մըն է ամբողջ, ու գործը՝ անսահման խորութիւն մը յիշատակի ու անցեալի սենեակներու:

Ամէն մէկ տող իրարու շունչ կը լրացնեն այնտեղ: Մէկուն մէջ սկսած յիշատակը միւսին մէջ եղանակ մը կ'առնէ, ու երրորդի մը մէջ կը մարի տարտամ ու լացընող քողցրութեամբ մը: Հոն բանաստեղծին հոգին պղտիկ ու գեղեցիկ բոց մըն է, որ իրիկուան մշուշին մէջ կը յայտնուի յանկարծ, կը խաղայ աչքիդ դիմաց, սարսուսի ցաւ մը կը ձգէ, ապա անթրոշութեան մը

պատրանքէն վերջ, կը յայտնուի խորո՛ւնկ ու ճակա տագրական գրաւչութեամբ մը:

Կարձ՝ Թէքէեան հոգեկան արխարհին վերլուծողն է: Հաւատացող մը՝ տառապանքին, ցաւին ու երջանկութեան: Այս երեքին միջեւ եղբերը ներդաշնակ են ու ոչ մէկ չեղ ճառագայթ կայ մէկէն միւսը:

Ամբողջական աշխարհ մը չէ որ կը սեղմուի այնտեղ, բայց կը բաւէ որ հոն կայ այդ աշխարհին գիտակցութիւնն ու զգացողական պաստառի վրայ առնուած պատկերը: Երդի մը ճայնանիշերը չեն շարուիր այնտեղ, այլ եղանակին խորութիւնն է որ կուգայ անըմբնելի յուղականութեամբ մը, ու ջիղերուդ աղդելով հանդերձ, հոգիէդ ներս անծանօթ գառնութիւն մը կը ձգէ:

Այդ գառնութիւնը իրական զարկն է երակին: Յորձանքը՝ որ կը դաննայ սիրտիդ շուրջ, ու անոր հաւասարակշութենէն բան մը կը գողնայ գաղտնի ու անհասկնալի ճարտարաւթեամբ մը՝ որ բանականութեան հոսանուաը կը տարածէ ըմբռնումէ ըմբռնում:

Բայց, խորանալէ առաջ, գիտակից մտասեւեռումով մը, գուք ձեր անգիտակցութեան մէջ պատրաստուած էք արդէն այդ ձգողութեան: Արուեստագէտին համար անխուսափելի է այդ յափշտակութիւնը, ու նուիրական բան մըն է զայն տանիլը բառերու խաղերուն: Ամէն բան տաքութեամբ մը կը պարուրուի այնտեղ. ջերմ, համակող մտերմութեամբ մը, որ գաղտնօրէն կը խօսի ականջդ ի վար, մինչեւ հոգիդ, ու կը պատմէ մանկութենէն, երաղէն, կեանքէն ու յիշտակէն: Իւրաքանչիւրին մէջ ալ կայ սակայն անկեղծութեան նո՛յն շեշտը, զգուանքին ու փայփայանքին նո՛յն գորովը, ու երջանիկ խոստովանութեան մը նո՛յն մաքրութիւնը: Կեամքը

համադրուած չէ այնտեղ տափակութեան շղարշով մը սքողուած, այլ ունի հոգիին ազուցուածքը՝ հոսող ու յորդող արագութեան մը մէջ որ շատ քիչ մասերու հետ արդելքի կը հանդիպի ու վայրկեան մը կը սպասէ հաւաքութելու և ուժովալու համար: Հոգեկան ու ներքին աշխարհները կուգան խօսիլ կատարեալ գիտակցութեամբ մը որ աւելի համակող կը դառնայ հարաւի բոյրերով բեռնաւոր ըլլալուն համար:

Բառերը չունին այնտեղ այն սոսկալի ու աւերող պայքարը՝ որ կը մղուի շատ մը գրողներու գործին մէջ: Ընդհակառակը, սովորական ըլլալու աստիճան բարեկամութիւն մը ու պարզութիւն մը քւնին անոնք, գաշնաւոր ու ազատ, և շատ քիչ անզամ զըսպուած ու խրչէցնող:

\* \* \*

Արտայայտութեան առաջին համարձակութիւնը յայտնուեցաւ «Նոգեր»ուն մէջ:

Այստեղ, չունը չունեցաւ իր արժանաւոր հոսանուածը ու շգնած խորութեան այն ճամբաներէն՝ ուրկէ վազող երգը իր մաքուր ու որոշ արձագանզը կ'ունենայ պայծառօրէն դարձող անդրադարձի մը մէջ:

Հասունցող ու պայթող առուգութիւնը գաճաճ մնացած է այնտեղ, ու արեւին լոյսը շատ քիչ անգամ տեսած: Այսու հանդերձ որոշ արժողութիւն մը կայ արտայայտութեան ձեւին մէջ. խոստացող վըստահութիւն մը՝ որ գիտէ թէ տակաւին շատ ճամբայ ունի քալելիք: Հոս՝ զգայութիւնները թեթեւ կը կը ունի զգացական երակը հանդարտ ու ծուլացող աշ-

Խուժութեամբ մըն է որ կ'ուսի. ե'րգ մը կայ կարծես որ յուսահատած է իր կեանքէն, ու կը խորհի անձնասպան ըլլալ բառերու աղմուկին ու աններդաշ. նակութեան մէջ: Բայց ամբողջական կառէն՝ ամբողջական իմաստասիրութիւն մըն է որ կուզայ երբ կ'ամփոփուխ, ու կրնաս բոլոր մարզերուն վրայ խորհի: Պարզ ու կշռաւոր եղանակ մը կայ. որ կը քալէ օճապտոյտ ձամբաներէ, ու չի հասնիր կարծես երազուած նպատակին: Միայն կը ծածկուի ամէկոտ թախիծով մը, ու գաղտնօրէն կուլայ. առանց հպարտութենէն կորոնցնելու:

Մէկ խոսքով՝ կը գագրի արուեստի դործ մը ըլլալէ, ու կուզայ միայն «խոստանալ» գիտակից ու արժող վստահութեամբ մը: Մանուկի կամ մանկութեան անկեղծութեան շեշտը կայ հոն, երանդ մը՝ որ սպիտակ է տակաւին ու նիհար, մաքուր ու թափանցելի յստակութեամբ մը:

Այնտեղ պիտի չառաջնորդուիս այն մեծ ու սքանչելի փնտոտութին, որուն կը յանձննուիս տառապագին ու սիրող անձնանուիրումով մը, երբ կը կարդասիր միւս գործերէն շատերը: Քերթուածներուն մէջ չունիս զսպուած ու պոոթկալու մօտ եղող յուզումը, այլ կը զգաս թէ բան մը կ'արթննայ առանց ցնցելու, ու առանց խոռվելու ներքին աշխարհէ:

Կը յօրանջէ հոգիդ, ականջդ կը շարժի ուշաղիր ըլլալու համար, ու բառերը կ'ուզեն դաշնաւորումը զգենուլ բերնիդ մէջ:

Կիսկատար այս շարժումն ու յեղաշրջումն է որ կը կրկնուի քեղմէ ներս. ամէն անգամ երբ ձեռք կ'առնես այս գործը: Թէքէեան, հոն չունի ապրու-


մին ամբողջական անդրադարձը, այլ միայն գէպի այն կը քալէ, առանց գետին իյնալու:

Այդ հետախուզական աշխատանքը ու լարուածութիւնը իր «մաքսիմօմ»ին կը համի «Հրաւալի Յարութիւն»ի մէջ, որ մեր կարծիքով իր առաջնակարգ ու համբաւի արժանի գործը կը մնայ: Հոն է որ կը սկսի արգասորեր ու կեանքոտ գործունէութիւնը ու կը տարածուի ջիղերու ամբողջական կազմաւորութեան վըրայ:

Հոգին յօրանջումով չի գոհանար հոն. ընդհակառակը կ'արհամարնէ ինքզինքը այդքան պկտիկ լարումի մը համար: Կը թարթափի, կենսունակութիւն կ'առնէ, ու աւելի, ու աւելի գիտակից ներուժութիւնով մը ցընցող ու խորացող կը գանայ: Շունչդ ընդհատուող հեւք մըն է որ նախ կը բարձրանայ, յետոյ կ'իջնէ յանկարծ, ապա կը գանայ կանոնաւոր ու չափաւոր:

Բառերը չեն տար իրենց տառական պատկերը, այլ անոնց ամբողջական խորութիւնն է որ բանալ կոտայ հոգիիդ աշքերը, երբ մանաւանդ ներքին աշխատանքէդ բան մը յատկացուցած ես անոնց: Այդ հեւքը առաջին անգամ սաղմնային է. յետոյ կը կորսուի վայրկեանի մը համար, ապա դարձեալ կը յայտնուի ու կ'ըլլայ անձանօթ ու տարօրէն զրաւող: Այս յանկարծակի ձգողութենէդ որոշ անհասկացողութիւն մը զադափարմներդ հովին կուտայ նախ, բայց աւելի վերջ իմաստասիրական ու հոգեկան սենեակներուդ գուոր կը զարնէ:

— Կրնա՞ս ընդունիլ զայն: Ատիկա ներքին մթնութրտէն կախում ունի: Հիսրդ արդէն այնքան հպարտ է, որքան այն իշխանը լուրջ կ'առաջինափուր, իր սիրածէն ու կ'որոշէ զամանալ իր հայրենի բնակարանը:



Թէքէեանի շունչը կը զարնուի ներքին պատերուն, ու եթէ կրցաւ գտնել իր գաղտնի անկիւնը, կը մնայ հոն, հասակ նետելու ու արեւ տեսնելու համար, այլապէս «կը զառնայ իր հին տեղն ու շին դգուանքը կ'ուղէ» :

Հոս՝ ոճը անխռով ու հանդարտ կը քալէ : Ո՞չ սաւ կայն այն «հանդարտութեամբ», որ ծուլութիւն ու ձանձրոյթ կը պարտազրէ : Ընդհակուակը ճնշող բան մը կը լամնայ հոս, կը բանայ թեւերը ու կը սպասէ որ եղանակը համնի իրեն ու միասին առնեն իրենց անդրադր :

Կառուցուածքի այս բծախնդրութեան մէջ, Թէքէեան չէ յաջողած այնքան, որքան իր ներքին ագուցուածքին մէջ : Խորքին բարձրութիւնն ու աղնուականութիւնը չեղ կը նային արտաքինին : Ներդաշնակութիւնը կը սպասի շատ մբ տեղեր, կ'իյնայ, ու ալ չի կրնար ելլել :

Բառերը կը զարնուին իրար, օղակ օղակ կ'ըլլան, բայց շդթան աղմուկ կը հանէ, ու ներքին լարուածութիւնը իր հանդիսաց խուժվուած կը գտնէ : Երկուոր, վրտանդաւոր գառիթափեր կը ստեղծուին մէկ քանի ոտանառներու մէջ : Յանդերը քիչ կուգան գգացումի ըը խումին ու վազքին, և ահա եղանակը կը դատորի տակի տողը՝ կիսաշրջանակ գծելով :

Գանձին այս կորութեանը հետ կը շեղի զգացումն ու ներքին տպաւորութիւնը, ու զգայաբանքները բաց բերան կը մնան : Քաղցրութիւնն մըն է որ կը խեղդուի, ու անկումէն վերջ անձունի ձայնի մը կը փոխուի : Ու յանձարձ կը սեւնես թէ կեանքի ամբողջական եղերդութիւնն մը, փոթորիկ մը կամ աւերակ մը, կուգայ

մարմին առնել 6—7—8 յանգաւոր քերթուածի մը մէջ, որ չի կրնար բովանդակել ու կը պատոի : Պարունակի այս զսպումն ու առաձգականութիւնը օգտակար կ'ըլլայ ա՛յն ատեն միայն, երբ նիւթդ ընդունարանիդ համեմատաբար թեթեւ կը կշռէ :

Այս պակասը ցանցառ է թէև Թէքէեանի գործին մէջ, և սակայն աչքառու կը դառնայ կատարելութեան հասած քերթուածներու մէջտեղ :

Զսպուած, լարուած, ու գաղտնի ցաւերէն մէկ հատը մենք կրնանք տեսնել Թէքէեանի «Ես սիրեցի»ին մէջ, որ յանկարծական զեղում մըն է և հետեւաբար չի գիտեր ուր թափիլ :

Լայն ու համատարած շունչ մը կայ հոն, որ սաւ կայն պարտադրած է ինքզինքին քերթուածին ասարազին նիհարութիւնը ու սեղմուած է կարծես երկու պատերու մէջտեղ : Այս ահաւոր ողքերգութիւնը որ կծկուած է այնտեղ ու կուլայ, եղած է վրիպած բողոք մը՝ որ հաւանաբար պարզ ու սուր ճիշ մը վերածուէր սայթաքելու պարագային :

Եւ սակայն եղերերգին ճակատագիրը վրկուած է հիանալի ճարտարութեամբ մը, որ ապահոված է երգին արագութիւնն ու ազատ բխումը : Ամէն մէկ քառեակի մէջ ինքզինքին ու մարդերուն ուղղուած բողոք մը կայ, աղաղաղ'կ մը որ չի վերածուիր սակայն սովորական լուկանութեան մը, այլ կը մնայ իր հպարտութեան վրայ, կ'ամփոփուի, ու քառեակին վերջին տողին վրայ միսիթարութեան լարը կը շարժէ : Կարդանք այդ կտորը.

«Ես սիրեցի, բայց ոչ ոք  
Սիրածներէս զիտցաւ թէ  
Զինքը որքա՞ն սիրեցի...:  
Ո՞վ կարդալ սիրը զիտէ...:

Ամենէն մեծ հրճուանիս,  
Ամենէն սուր ցաւերուս  
Ներենչողները, աւաղ,  
Չիս չեն ճանչնար այս պահուս:

Սերս կարծես այն գետն էր  
Որ իր հոսանքը անբաւ  
Առաւ լեռան ձիւներէն  
Ու լեռը գայն չտեսաւ:

Սերս այն դուռն էր կարծես  
Ուրիշ ո՛չ ոք մտաւ ներս.  
Մադիկներով ծածկըւած  
Գաղտնի պարտէկ մըն էր սերս:

Ու երկ սերս ոմանի,  
Երկնին վրայ անսահման,  
Տեսան ծուխի մը նըման,  
Կըրակն անոր չտեսան...:

Ես սիրեցի, բայց ոչ ոք  
Սիրածներէս զիտցաւ թէ  
Զինքը որքա՞ն սիրեցի...:  
Ո՞վ կարդալ սիրը զիտէ...:

Հոս՝ ոչ մէկ օտարութիւն կայ: Մո՛ւթը կայ միայն  
բողոքին, միսիթարութեան ու տառապ նքին վրայ:  
Արհամարհանք մը՝ որ կը լայնայ, կը գալարուի, ու իր  
վազքը կ'ընդարձակէ մարդերու միտքէն — հոգիները:  
Երգը արգելք չունի ընթացքին վրայ, արուեստական ո՛չ  
մէկ ուժ, որ տողերը հրէր իրարու ետեւէ որպէսզի քիչ  
մը շուտ շարժին: Ընդհակառակը, հոն, խմատասիրու-  
թիւն մը կայ որ իրիկնայինի տպաւորութիւն տալով  
հանդերձ այգային է ու աշխուժ: Սյն ծա՛նր յոգնածու-  
թիւնը, այն խորունկ ու ճնշող փոթորիկը որ կը տա-  
րածուի այնտեղ, խորութեան մէջ միայն կը դեղեւ-  
կոտի, բայց արտաքին տարազին մէջ յախուռն ու յոր-  
դող կը դառնայ: Ցաւը մի՛ փնտուեր դաւն բառերուն  
մէջ, ոչ ալ տողերուն հետ խաղայ ի խնդիր աժան հաս-  
կացողութեան. կեանքը թաքուն է այնտեղ, կենսու-  
նակութիւնը յանեցող, ու խորունկէն միայն ազգող:  
Խօսքերուն ու Բողոքներուն մէջ չկայ ոչ մէկ օտարու-  
թիւն: Առաջին բառը իր ձեռքը տուած է երկրորդին,  
ու շարունակաբար՝ քերթուածին մինչեւ վերջին տողը,  
ուր, ահա՛, կեղծաւոր (Ս) մըն է որ գլուխ կը ցցէ ու  
կ'ըմբոստանայ:

«Գաղտնի պարտէկ մըն էր սերս»  
Լեզուդ կը բռնեն ու կը կապէն այստեղ: Կամ՝  
փոռուած թաւիշին վրայ խղի խոչոր կաթիլ մը կ'իմայ,  
ու կը լրանայ ամէն բան:

Դաւաճանող այդ տառը ոչ իսկ սի՛րտ ունի, քանի  
որ ամբողջ ու գեղեցիկ տող մը կ'առնէ իրեն հետ ու  
ծովը կը թափի:

Ամէն մէկ քառեակի մէջ նոյն վազող յառաջխաղա-  
ցումը կայ, որ արհամարհանքին առաջին յատկանիչն է:

Հիւանդութիւն մը չէ՝ այդ շեշտը, ոչ ալ րոմանդիքի  
լալկանութիւն մը, այլ իրական շունչ մըն է, որ երրորդ  
տողերու վերջաւորութեան յաճախ կը կենայ, կը խոր-  
հրդածէ, կ'ամփոփուի՛ որոշ մտասիւեռումով մը, ապա  
կ'որոշէ՛ ու անա, միսիթարութեան ու հպարտ գիտակ-  
ցութեան մը եղանակը կը ձգէ քաղցրօրէն.

— «Ով կարդալ սիրը զիտէ...»

Երկրորդ քառեակին մէջ, որոշ խումբի մըն է խօս-  
քը: Դառնութիւն մը կայ հոն, որ ցաւը արտաքրելով  
հանդերձ, կը տանի նաև ներսի աշխարհին, ու ենթա-  
կան ի՞նքն ալ կը զգայ մարմինին ու հոգիին վրայ այն  
ճնշող իրականութիւնը որ «չճանչնալու» — մոոցողնե-  
րւ — աւերակէ մը կը բխի: Կամ, աւելի յստակ խօ-  
սելով, աւերակէ մը բարձրացող շունչը, կը տարածուի  
արտաքին աշխարհին մէջ ու յետոյ զարձեալ «աւերակ»ին  
կը դառնայ, այս անդամ հոն մնալու, ու արձագանդով  
մը միայն դուրս ելլելու համար: Ու ներսը մնացող այդ  
ցաւն է որ առաւելագոյն չափով իմաստասիրել կուտայ,  
քանի որ խորհողին համար ապասպանքը երջանկութիւն  
մը եղած է արդէն: Ու թէքէեան կը խսրհի բոլոր ցա-  
ւերուն, բոլոր խենդութիւններուն, բոլոր առեղծուած-  
ներուն ու բոլոր հին երդերուն, հաւասա՛րապէս: Միակ  
կենդրոնի մը կապուած են իր զգացողական ու իմաստա-  
սիրական լարերը: Այնպէս որ պատկեր մը ցաւը տալով  
հանդերձ, տուած կ'ըլլայնաև իրներքինուխորունկիրակա-  
նութիւնը, որ թէքէեանէն ներս կ'անօրանայ, կը դառնայ  
պայծառ ու յստակ, և վերջապէս իմանալի ու ըմբո-  
նելի: «Ես սիրեցի»ի մինչեւ վերջին տողը այս գործու-  
նէութիւնն է որ կ'ապրի. ու բողոք, ցաւ, արհամար-  
հանք, միսիթարութիւն, և իմաստասիրութիւն վճռական

ու հիմնաւոր կենցաղ մը ունին: Տարտամութիւնը չի  
գար այստեղ բառական տարտամութեան իմաստով,  
այլ կը յայտնուի մշուշի մը պէս՝ որուն պատճառը  
ընթերցողն է, և ո՛չ գրողը: Հոն ամէն ինչ պայծառ է,  
որոշ, յստակ: գունաւոր ու նկարագրական շքեղ կա-  
ռուցուածքով: Իսկ հոգիի վիճակներուն մէջ՝ «պատ-  
կեր» չի պակսիր: «Կես զիւերեն մինչեւ արտալոյս»ի  
էջերուն մէջ չեն պակսիր այս ճամբաներէն քալող  
դործեր: «Ճրաւալի Յարութիւն»էն երբ յանկարծ հոս  
կը ցատկենք, կը աեսնենք թէ քերթուածները աւելի  
խորհող ու իմաստասիրական խորք կ'առնեն: Ու այս  
մասին մէջ, աւելի որոշ կերպով երեւան կուգայ թէ-  
քէ եանի այն մեծ ու անբաղատելի կարողութիւնը՝  
որ «Անցեալ»ի մը շունչովը կ'իջնէ հոգիիդ վրայ, ու  
յիշատակ մը կը բերէ կապել, պատկերներու և խոր-  
հուրդներու յաջորդական բխումի մը մէջ:

Անոր համար «Անցեալ»ը ամբողջ աշխարհ մըն է:  
Առանձին ու երկրորդ իրականութիւն մը իր կեանքին  
մէջ, որ երբեք չի մեռնիր ու բարախելէ չի դադրիր: Հնդկակառակը կեանք մը կայ այնտեղ. որ աւելի ու  
աւելի առոյց կը գառնայ, կը մեծնայ, տարածական  
գնացքով մը կ'իջնէ յիշատակէ յիշատակ ու բառերու  
վրայ եղանակ մը կը ձգէ: Խորութեան տեսակէտէն, հո՞ս է որ թէքէեան կը յաջողի բանալ բոլոր թաքուն  
ու անմատչելի գանձերը, ու նայիլ անոնց գիտակց  
մտասեւեռումով մը: Երազուած յիշատակի մը քով  
անցեալէն բերուած յիշատակ մը յանկարծ կը ժպտի-  
կամ կուլա: — հաստակ կը նետէ, ու քեզի կուտայ  
այն երջանիկ բարբառը որ իրական պատկեր մը կը  
ստեղծէ մտքիդ մէջ ու խորհրդածելու և իմաստասի-

բելու ջիղդ կը բերէ կը կապէ անոր։ Ու եթէ քիչ մըն ալ առաջ կարենանք երթալ, պիտի ըսենք թէ թէքէեան չէ եղած աշխարհիկ երգող մը, (ըսել կ'ու զենք մե՛ր աշխարհէն) այլ համադրող ուժ մը բերած է, կազմելու համար հոգեկան կղզիացած աշխարհ մը, ուր ոտքդ չի կրնար առաջնորդել քեզ, և ոչ ալ աչքդ ճամբայ կը բանայ։ Իմաստն է հոն ճամբան, իսկ քեզ առաջնորդողը՝ քով սնձնական մտածողութիւնդ և իմաստասիրութիւնդ։ Այս վարդապետութիւնը աւելի հիմ կ'առնէ երբ դարձեալ փոխադրութնք «Հրաւաւի Յարութիւն»ին, ուր կուգան միանալ Սէրն ու Բնութիւնը։ Հոս՝ Յիշատակն ու Անցկալը քիչ մը տրկար կը թուին, իսկ ազգայնական շեշտ մը, կամ գործ մը, գոյութեան իրաւունք չի կ նար ունենալ քանի որ այդ շունչով գրուած ըոլոր քերթուածները միջակ դործեր են (մէկ քանի բացառութենէ զատ) ու եղանակաւորումի արժէք մը միայն ունին։ Սիամանթօմը անոնց անկածութիւնը պիտի կարենար փրկել հսկորութիւն ու ազաղակ ծախելով, բայց ատիկա թէքէեանի դործը չէ։

Յնութեան ջիղը, երիտասարդ կը մնայ։ Յայց այնպիսի երիտասարդութիւն մը ուր չկայ կանխահաս ու խանդագալ հասկացողութիւն մը։ Եղանակ մը կայ միայն այնտեղ, որ պատկերներու տակ կը պահուըտի. բայց չի համարձակիր նայիլ լոյսին, ու անոր անունը առնել արտաքին աշխարհէն։

Ու երբ սիրոյ մասին կը խօսի խորհուրդէն չանցնիր գործիւ վերապահ զիրք մը ունի, թրթուացող, տարածուող երանգ մը որ նոյնիսկ վախկոտ կը դառնայ։ Իրեն համար սէրը չի զար կնոջ միսէն։ այլ

պատկեր մը, շունչ մըն է որ կը բերէ այդ ամբողջական հրաշալիքը։ Ու Թէքէեան խանդաղատանք միայն ունի անոր, չի՝ նայիր նոյն իսկ, այլ կը փակէ աչքերը, խորհելու համար։ Այդպէս աւելի լաւ կը հասկնայ աւելի ուժգին կը դառնայ զգացողական ըմբռնումը։

Հանդարտ, խորհող սէր մըն է որ կը քալէ, ծանր ու ճնշող գնացքով մը, բայց երբե՞ք փոթորիկով, ինչ որ Մեծարմնոցի քով երբեմն կը տեմնուի։ Անոր ճամբան չի լմնար սիրտին կամ զգացումին մէջ, այլ իր հանդրուանը կը գտնէ հոգիին վրայ, անմիջական կազով մը՝ մտքին հետ։

«Քու յիշատակիդ, այս զիւեր, զիս լալու չափ կը յուզէ Կարծես մեկնած եր սիրտես. եւ զայտնաբար այս զիւեր, Ես կը դառնայ, իր հին տեղն, ու հին զգուանիր կ'ուզէ Կը սեղմուի զիրկիս մէջ, կը բարձրանայ կուրծքս իվեր...»

Քու պատկերդ աչքիս մէջ, եւ քու ձայնդ ականջիս, կը բրուան այս զիւեր, երակներու մէջ կարծես Քաղցրահոս ունչդ և լեցուած, որ կը զգլիս, կ'օրրէ զիս Մինչ երեսէս ալ կ'անցնին կարծես մատներդ անտես...»

Ես կը դառնան մի առ մի, մեր հին ժամերն անկորուս կարաւանին նես ասեղց անոնք կուզան վերսին, Հոգիս փարախն եբացուող ընդդիմ իր քաղցր հօտին...»

Յիշատակովդ, այս զիւեր, կը զգամ այնչա՞փ զիս հարուս Այնչա՞փ բարի, երջանիկ... որ գրութեամբ մը անհուն կը մտածեմ զայն բաժնել, երկնի բոլոր խեղներուն...»

Ու դարձեալ,

«Կը սիրեի ձեւերուդ ընտանութիւնը աղուոր,  
Ստուերին մեջ, դիմացէն հնչող տաք ձայնը տրտմած,  
Եւ նուրբ հասակը ճրկու ն, եւ աչեցրդ յուսաւոր,  
Որ վառելով կ'իջնեին հոգիիս մեջ մքամած..,

Ազուոր է այս պահը ու շքեղ, երբ հոգիներուն համար ընտանութիւն մը կայ, ու խոստովանութեան անկեղծութիւնը հոգի կ'առնէ սքանչացումի եղանակի մը մէջ :

Ազուոր խաւար մը կայ, որ կ'իջնէ մինչեւ հոգիիդ,  
ու վայրկեան մը աւելի երջանիկ կրնաս խորհիլ կեանքին :

Յիշատակ մըն է որ կուգայ, կը շարժի սիրտիդ տակ, անհանգիստ կ'ընէ վայրկեան մը, ու ապա կ'անցնի հոգիէդ ալ վար : Յուզում մըն է որ ջիզերէդ կը թափի, կը բարձրանայ, կ'ուսի ու կը յորդի : Ազուոր րո՛ց մըն է յիշատակը, ահաւար ցաւ մըն է ճիչը որ կը փրթի չես գիտեր ներաշխարհի ո՛ր անկիւնէն, ու կը դառնայ «իբ հին սեղը», կը փայտիչէ, կ'անցնի «հարաւի տաք շոնչին պէս», որ թաւիչ համրուր մը կը ձգէ : Ապա «փոխադարձ գգուանքի» աղապատանք է որ կը բարձրանայ, կը դաւարուի, կը դաւնայ ինքն իր վրայ, կ'իջնէ անծանօթ ցաւերուդ, ու կը բարձրանայ դարձեալ՝ վեր, վեր... Այդ չարչարանքն է որ կը ստեղծէ «պատկեր»ը, անսանուն դառնութիւնն մը կը ձգէ անոր վրայ, որ վնասուած երջանկութիւնն է տառապանքի վայրկեաններուն : Յեսոյ ձայնի կը փոխուի,

կ'երկարի, կը տաքնայ անհուն երանութեամբ մը և շոնչի կը փոխուի :

Ու ատկէ վերը՝ Յաւին արբեցութիւնը :

Թէքէեանի ցաւը այսպէս կը ծաղկի, ու այսպէս մարմին կ'առնէ : Անոր մէջ չկայ մարմինին անհանգստութիւնն ու կիրքին բարկութիւնը :

Անոր մէջ Սէրը ծաղիկ մըն է, ու յիշատակը՝ կեանքի անիմանալի երջանկութիւնը :

## «Ս Ե Ր»

ՊԵՐԹՈՒԱԾՆԵՐ

1933

Ու «Սէր»ին մէջ, վերջալոյն է որ սաւառնաթեւ կը ծաւալի, նոյն գրաւիչ ու լացնո՞ղ հոգեկանութեամբ : Հասնող նարինջը արեւին կարօ՞տը ունի այնտեղ, այն գերմարդկային վնասուուքը որ «Հրաւալի Յարութիւն» մէջ զոյն ու կշիռ է ստացած : Հին ու երջանիկ շոնչն է զարձեալ, կորսուզ բայց ներդաշնակ զարկերակով : Հոս՝ ճամբաները աւելի հանդարտ կը բացուին սակայն, ու մշուշը կը յամնայ տողերուն վրայ, խեղդող զբնացքով մը : Բանասանեցութեանն երակը կը լայնայ, ճակատագրական ու ողբերգային չնշանութեամբ մը, ու պահմը առաջ ծաւալող հոսանուալը կը հատնի շոնչին տապնապէն : Այստեղ ալ նոյն շիշան է սակայն, կծկուող ու մեկուսի խմաստասիրութեան մը աշխարհին մէջ : Զգայարանքներու վրայ ո՛չ մէկ բռնութիւն, ոչ ալ սիրտ

հատցնող ազաղակ : Եթէ նոյն իսկ բողոքներ կան , առնոք չունին սակայն ըմբռատութեան մը արհաւ իրքն ու սարսուիլ :

Թէքէեան ինքզինքը պղտիկ կը զգայ նման յանդգ՝ նութեան մը մէջ , քանի որ իր քով կը պակսի պոռաւ և զգայարանքը : Ու Սիամանթօն դատապարտաւած է չորմալու անոր մէջ , և մանաւանդ կորսնցնելու նաև բուր անկանոն ու թեթե ըմբռանութեանքը : Քարոզով ու ամրոխավար ձայնը կը սմքի այնուեղ , ու տակառին ձայնը պարապ աղմուկ կը հանէ : Սիամանթօն հոետութիւնը բանաստեղծութեան անունին կը դաւաճանէ ու կը հայնոյէ անոր տողերուն վրայ , ու մանաւանդ կը ստեղծէ թմբուկի մը արտառոց ներդաշնակութիւնը :

Ու Թէքէեան կը մերժէ բոլո՛ր աժան սրբասացութիւնները , և վայրկեան մը միայն կ'ենթարկուի «ազգայն» դանալու փորձութեան :

Առաջին էջին վրայ Աստուած մըն է որ կը փռուի , կամ Աստուծմէ աւելի , անոր հրաշակերտը , իր բոլոր անկատար ու թերի կտարելութիւններով : Ողբ մըն է դուցէ այս քերթուածը , բայց գալարումի վայրկեաններուն բաղոքի մը շեշտը կը ստանայ , և ատո՛վ իսկ կը կորսնցնէ քիչ մը բանաստեղծական տեսակէտէ : Առաջին իսկ վայրկեանին , իմաստասիրութիւնը կը դուցայ սակայն , կը կծկուի աւելի ծիշդ , ու իր ներկայութիւնը կուտայ խորհուրդի մը պարունակով : Ներդաշնակութիւնը գուցէ աղմուկ ունի այստեղ , բայց ատիկա տողերուն դատապարտութեամբն է որ ազատութիւն կրնայ ստանալ :

Եւ արդարե , բառական կառուցուածքը ճարտարապետին շունչը չունի այդ տողերուն վրայ , ու կը զգու-

շանայ մանաւանդ քիչ մը արագ շարժելէ : Լարծուն գետին մը կայ կարծես , ուր հին գեղեկոտութիւնն է որ տղայութիւն կը փորձէ , ու համարձակաւթեան անհրաժշտութիւնը կը կորսնցնէ վերապահ իմաստասիրութեան մը ուղղութեան մէջ : Յաջորդական ու նման բոլո՛ր քերթուածներուն մէջ տեսարանը նոյնն է : Յանդգնութեան պարտաղիր շեշտը կայ որ կը խառնուի ներշնչարան — իմաստասիրութեան մը հանդարտ չնշառութեան : Բանաստեղծութեան նկարագրի տակ հաւաքուած այս երգերը անտարբեր կը մնան թէքէեանական համբաւին : Մազմական դիմագիծ ունեցող մտատ անջութիւններ չեն կրնար եղանակ շագնիլ քերթուածի մը ներդաշնակ ըզգեստաւորումին մէջ : Վարուժան մը թերեւս յաջողէր այդ ուղղութեամբ պտուղ մը տալու . այն ալ սակայն կարկտան մը ունենար թերեւս , քանի որ նախատարբերուն մէջ պայծառ է երանգներուն թշն . մութիւնը : Թիչ անդին , աւելի օրոշ կ'երեւի թէքէեանի ներքին աշխարհ . անուշ , թքծուած , մտերիմ ու երկչուա աշխարհ մը , ուր խորհուրդէ զատ ամէն կենսունակութիւն կեղծ ու անկատար զրոյմ կը կրէ :

Այս իսկ էր պատճառը որ Թէքէեանի համար մենք մերժեցինք ազգայնական երգիչի աժան ու աւելորդ տիտղոսը : Այս շքանշանէն ձերբազատուած՝ մենք աւելի քաղցր ու երջանիկ կը տեսնենք թէքէեանը , ու մանաւանդ քերթուածները աւելի ծանր ու թանկադին կը կշռեն :

«Ընթերցողինը անխոցելի ու նուիրական հայելին է ներքին աշխարհին : Գիշերային խորհուրդ մըն է ան անձնական խորհուրդ մը՝ որ գաղանիքի ու առեղծուածի ասհմանէն դուրս կ'ելլէ ու կը զառնայ լուսաւոր՝ փու-

սուռայի մը այլամնդակ բայց գրաւող ճրագին տակ : Մարդկերուն առջև այդքան ծանր գանձ մը բանալ, ու մասնաւանդ կանչել հոգիին հարսանիքը տօնելու, ուրիշ պատկերով չի տար իր ազնուական դիմագիծը :

Առկէ անդին՝ քերթուածները ողբերգութեան մը համաստեղութիւնը կը ցանեն մթութեան քողի տակ : Ու կը նաև երագել բոլոր ցաւերն ու անիմանալի հրձուանքները : Սիրոյ, մանկութեան ու կարօտարազծութեան որոշ թրթուածներ բոլո՛րն ալ, որոնց մէջ չի պակսիր լացնող քաղցրութիւնը :

Երբեմն միայն գրաւիչ չեշտը միօրինակովթեան տակնապ մը կ'անցընէ, բայց երբե՛ք այլամերժ գընացք մը :

Շունչը երկու է միշտ, սարսուոր երակներէն չանցնիր, ու լարումիդ մէջ կը կորսուի խանդարուելու վտանգը :

Այս չպթան ծայր չունի գրեթէ մինչև վերջին քերթուածը, ուր օշուարումնէ աւելի կեանքին եղերական ողբերգութեան բմբնումը կայ տարտամ սարսափի մը մէջ :

Թէքէնանի երգերուն մէջ չկայ մաքսանենդուած ու կեղծուոր ներսութիւնը, և մանաւանդ ոչ մէկ մաշած ձայն վերանորոգուած նույն մասնաւանդը լսուակ է մնացած նոյն քաղցր շատիս արկանու միզերգութեամբն ու անփոխարինելի կարուցած մասմբ :



Հեղինակին այս ուսումնասիրութեան մեկ մասը, իբր աւարտական քեզ ներկայացուած է Բանկալրի Վիեննա. Մսիքարեան Լիսէի սարեփերջի ընդհանուր բնուութեանց:

5n

ՏՐԱՎՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՒԹ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ ԳՈՐԾԸ

«ԱՄՊ ՄԸ ԱՆՑԱԲ...», Արձակ բանասեղծութիւններու շարքը  
մամուլին կը յանձնուի մօս օրհն:

Տպագր. Պէտքանակ

M. Teuleulian  
29, Rue Kaya, 29

Harbié

Turquie Tefoulouli



ՀՀ Ազգային գրադարան



NL0373766

67.a298